

# Ս Ի Ռ Ա

ԽԱ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1947

ՀՈԿՏԵՄԲՐԵՐ

ԹԻՒ 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

## ՍՓԻՌՈՋ ԵՀ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ե

Սփիւռքի գրական նկարազերը արտահանելու մեր փորձին մէջ՝ ծանր տախապով կը կենանք արեւմտահայ գրականութեան մեծազոյն յաջողուածք նկատուած բանսատեղծութեանը առջեւ։ Բանսատեղծութիւնը չենք սահմաներ, վասնզի դժուար է միակարծիք ըլլալ։ Կը խորհինք սակայն թէ սխալի մէջ չենք, երբ ընդհանուր անսակաւորման մը պէտքին առջեւ նկատի ունենանք Ա. Անձնական լարը, և Բ. Հանրային լարը։ Եւ այս բաժանումը պարզ մերձեցման համար, վասնզի կը հաւատանք թէ բանսատեղծութիւնը մէկ է, բառին իսկ ստուգաբանական ճնշումով պարապրուած մեզի, «ստեղծում»՝ որով բանսատեղծը մինչեւ քերթուածին գրուելու ժամանակ կը նմանը չունեցող ապրում է և արտայայտութիւն։ Տրուեցի և կարմիր հողոր ապրումներ են, որոնց նմանին չենք հանդիպած իրենցմէ առաջ։ Խնքնատպութիւնը մը սակայն պայմանական չէ ըլլայ միայն ժամանակով, այլ նաեւ մշակոյթով, ապրումով, նաւոր պէտք չէ ըլլայ միայն ժամանակով, կ'ընէ զրագէտը, ատիկա կրնայ նաեւ արդառոց ընել զինքը, ինքնատիպ է զրագէտը այն ատեն, երբ ոչ ոք կրնայ նմանիլ իրեն, զգալու և արտայայտելու այն կերպարանքին ատկ, որ իրեն միայն կը մնայ յատուկ։

Այս հիմնական տագնապէն դուրս, մենք վարժութիւն ունենք բանսատեղծութիւն անուանելու բաներ, որոնք արտաքին աղերս միայն ունին անոր ներքին, հարազատ և անվերածելի իրականութեանը հետ Ապրումներ ունին Սիրիոյ, Լիբանանի, Քրանսայի, Եզիզասոսի և Ամերիկայի մեր բանսատեղծները, որոնք նոր են, սակայն վերոյիշեալ տեղերու մեր քերթողները, առաւել կամ նուազ չափով, կը լրացնեն բանսատեղծութեան մէկ պայմանը միայն, որ նոյնանձնական ապրումի պայմանը։ Կայ մանաւանդ ձեւի պայմանը, որ նոյնանձնական ապրումի պայմանը։ Կայ մանաւանդ ձեւի պայմանը, որ նոյնանձնական ապրումը անշուշտ իրենց խորքին իրականութիւնը, բայց քան կարեւոր է, Կ'ընդունինք անշուշտ իրենց խորքին իրականութիւնը, բայց քան կարեւոր է, Կ'ընդունինք անշուշտ առջեւ, ու կը վնասուենք իրենց խորքին անդին արխտապահանջ ենք ձեւին առջեւ, ու կը վնասուենք իրենց խորքին անդին արխտապահանջ ենք ձեւին առջեւ, ու կը վնասուենք իրենց կարենանք անենել, տայայտութեան կերպ մը՝ որուն ետեւ միայն զիրենք կարենանք անենել,

Բանսատեղծութիւն ամէն բանէ առաջ հոգեղին գրութիւն է, և անձով է

պայմանաւոր . միւս կողմէն սակայն անձով սեւեռուած զգայութիւնները կը կազմեն հասարակութեան մը խորունկ ապրումները նոյն ատեն : Աւրեմն էաւ կանը զգայնութեան մշակումն է, ինչպէս նաեւ ժամանակի մը, այսինքն ճշշմարտութեան մը պատկանելու անհրաժեշտութիւնը, որոնք պիտի ընեն իր երդը որքան անձնական, նոյնքան ցեղային, ընդհանուր և յաւերժական, իբր ճշմարտութիւն ու զեղեցկութիւն :

Մեզի պակսեցան գժբախտարար սփիւռքի մէջ բանաստեղծներ, որոնք իրենց անձնական հոգերը, փոքր վիշտերը, և անարեւ պահերը ճշալու փոխարէն, ունենային տեսիլքը այն կեանքին որ իրենցն էր, իրենց ժողովուրդին, աշխարհին տրուած իրականութեանը շունչով և համոզումի և հաւատքի ուժգնութեամբ : Մարդեր որոնց հաւատքը զերծ մնար շամանդադէն ու միզամածէն, որ անսնց մէջէն շինուած ողբերգութիւնը կամ դիւցաներգութիւնը բերէին մեզի, իրարմով սնած և զիրար փոխարինել կրցող մեր կեանքին մէջ :

Սփիւռքի բանաստեղծը զբեց շատ յաճախ, զոհացում տալու համար իր չզոհացուած իղձերուն, կամ թքնելու իր գժգոհութիւնը օտարներու և իր ցեղի երեսին, յանուն արդարութեան մը՝ որ առաւելաբար իրն էր, ցեղին կամ մարդկութեան ըլլալէ առաջ : Իր հոգին լուսամուտները քիչ տնդամ ուղղակի բացուեցան իրերու . և իրականութեանց վրայ : Բնութեան և մարդոց սէրը, հայրէնի իղձը, իր ժողովուրդին ճակատազիրը անշուշտ թէ իր մէջ ունեցան իրենց անդրադարձը և յաճախ արձագանզը, սակայն ասոնք բոլորը իրերւ տպաւորութիւն և զգացում խորունկ չեն պեղուիր իր ներսը : Հզօր տեսանողի և միսթիք սուզողի շունչը, եթէ բառերը խոչըր չեն հնչեր, պակսեցա միշտ սփիւռքի զրոյին : Բնախօսական վիճա՞կ, թէ ոչ ժամանակի վատասեռիչ անդրադարձ, դիւրին չէ պատասխանը, և սակայն անսնք անհրաժեշտաբար կը միանան, որպէս զի ստեղծափ այն վիճակը որ մեր սփիւռքի քառորդ գարը կազմեց : Սփիւռքի ոչ մէկ քերթող կրցաւ ստեղծել բանաստեղծական ձեւ և աշխարհ : Զեւի այս սահնկութիւնը ինքնին փաստ է խորքի անամբողջութեան, վասնզի բանաստեղծութեան մէջ մանաւանդ, այս երկուքը կը միանան ամենամեծ համեմատութեամբ, ու արտայայտիչներ են իրարու :

Սփիւռքի մեր յայտնի քերթողներէն Բ. Թօփալեան, մեզի սփիտի բերէր իր ներքին ապրումներու տժգնութիւնը, տրտմութիւնը և յուսահատ թափը դատունութեան : Սարաֆեան՝ մերկութիւն, չորութիւն, բրառութիւն և սխնկզմ, սակայն այս քիչ մը ջղուտ ու կմախքային կերպարանքները չեին բղիքի համայնական խորութենէ մը, ողիէ մը, ցեղէ մը, որ դիւցաներգութիւններու նկարազին է, այլ կուգային անձնական մտասեւեռումներէ, կիրքերէ, աւելի ճիշգ ինքնատիպ ըլլալու ճիգէն, որուն նմանութեան տախտակները այդ գործերէն ներս, ուրիշ բանի սփիտի չծառայէին, բայց ըլլալու մեռելատախտակները այն դիակներուն՝ որոնք մերը չեին : Սահակեան մեր քերթողութեան պիտի բերէր ժուժկալութիւն, խնամք, որոշ քաղցրութիւն և որոշ արտմութիւն : Մ. Խշան՝ կարօտի և կորսուած գեղեցկութիւններու ձգտում : Մասուկեան՝ հաղորդ վարութանեան պայծառութեան և տաքութեան, բայց սփիւռքէն մաշած թեւերով, և խղդուելու սահմանուած տագնապով մը ձեւի : Վահէ-Վահեան՝ խորքի, մտածման, կառուցման լայն շնորհներով, որուն քերթուածներու

պրիսմակէն քիչ անգամ պիտի տրուէր մեզի տեսնել բանաստեղծական աշխարհներ, կամ աշխարհը բանաստեղծորէն տեսնելու վիճակներ :

Անշուշտ դժուար է այժմէն ճիշդ կերպով պիտակաւորել, տեսակաւորել, կարկառել այս քերթողները, ուրիշ խօսքով իրենց գործին տիրական գոյնին և կիրքին մէջ զիրենք արժեւորել. սակայն իրողութիւն է թէ լեռնաշղթան որ իրենցմով կը կարկառուի իրեւ մեր սփիւրքի բանաստեղծութիւնը, չունի իր բարձր ու անմատոյց կատարները : Ասիկա չի նշանակեր անշուշտ թէ սփիւրքը բանաստեղծութիւն չունի, բայց ատակէ աւելի դժնդակ տագնապ մը, զործածելով Օշականի բառը, թէ սփիւրքը յուզող բոլոր տաղնապները ցարդ չգտան մէկ կամ երկու խոշոր ճամբաններ, այսինքն յատկանշական մեծ անձնաւորութիւններ, անոնց միջոցաւ արձանանալու : Փշրանքներ, երբեմն ցնցիչ ըստելու չափ, ուշագրաւ իրողութիւնները կազմեցին սփիւրքի բանաստեղծութեանը, սակայն չունեցանք հատորներ, նոյնիսկ հատորը որ հպարտութիւնը կազմած ըլլար սփիւրքին և մեր քերթողութեանը :

Անտարակոյս մեր սփիւրքի քերթողներուն չպակսեցաւ Տախութիւն, այն պարտադրող նկարագիրը որ առանձնապէս ուշագրաւ կ'ընէ զրողը, որ բառերուն ներսը կը դնէ կրակ և անոնց ընթացքին կուտայ թեւ : Մակայն ամիկաշատ յաճախ առերեւոյթ պաշտպանութիւնն է կեանքի ու մտքի նուազումին, տեսակ մը շրջուած կամ ներս ինկած հոեասորութիւն : Չպակսեցաւ նոյնպէս խառնուածք, զիւրին չբացատրուող այն վիճակը հողիի և մտքի, որ կը պատրսպարէ արուեստի գործաւորը կրակէ պատմուճանի մը մէջ : Ունեցան անոնք նոյնպէս ներին հաւատարմաւթիւն, մաքնիսական ներքին այն զրութիւնը, որ կը համախմբէ անձնականութեան ցրիւ մասերը, որոնք մեր արտաքին իրականութեան մասերն են նոյն ատեն : Սփիւրքէն մեր բանաստեղծութեան վրայ յաւելեալ քերթուածներ ունինք, բայց սփիւրքը չունի բանաստեղծութիւն բառին լայն առումով, որովհետեւ չունի իր մեծ բանաստեղծը :

Կ'ըսենք այս ամէնը մեր հոգիին մէջ ունենալով խոշոր մշուշը որ ընդհանուրը, միջազգային բանաստեղծութեան է : Միայն մենք չէ որ չունինք մեծ բանաստեղծ, թէ այս կարգի շրջանի մը մէջ է որ կը զանուինք և այս տժգունութիւնը արտայայտութիւնն է այդ իրողութեան, պարագայ մըն է որ մեզ կը մլէ զգաստութեան և անդրադարձի : Սփիւրքի հայ քերթողը կը հիւծի նոյն արամադրութեան մէջ, որքան եւրոպայի յառաջաւոր երկիրներու ստեղծողները : Բովանդակ մարդկութեան հոգիին վրայ կախուած մղաւանսձը, հասկնալի է որ ամենէն առաջ մաքի թեւերուն իր կապարները գարնէր, կործանելով անոր ստեղծագործութեան թոփչքը :

Եթէ սփիւրքի քասորդ գարը մեզի չքերաւ, օրինակի համար Վարուժան մը, այդ չի նշանակեր թէ սփիւրքը ի վիճակի չէ այդ կարգի բանաստեղծներ մնուցանել, եթէ ունենայ իլ հոգեկան յետնաշխարհը, այսինքն հայ ժողովուրդը, և այս տարագով պայմանաւոր հոգեկան արժեքներու այն չէնքը՝ որ մերն էր երէկ, և մերը պէտք է ըլլայ այսօր և վաղը, իբրև գերազոյն կամար զօտի և լաստ, ինչպէս մեր հոգիին վերեւ՝ այնպէս ալ մեր ոտքին ներքեւ :